

ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ԵՐԿՅԱԶԱՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ

(Ճար.)

ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ՄԻՋԱՎԱՅՐԸ.— Հոովմէա-
կան հասարակապետութեան վերջին տարի-
ներու յուզումնալից կեանքը, մանաւանդ գե-
րեշխանութեան տիրանալու նպատակով Նոա-
պետութիւններու 1) անդամներուն իրարու
դէմ մղած ներքին արինալից պատերազմ-
ներն ու ասոնց առթած աղէտները, առանց
կասեցնելու՝ խանգարեցին և զգալապէս դան-
գազեցուցին լատին գրականութեան ա՛յն
սքանչելի գարգացումը որ սկսեք էր Կիկե-
րոնի և Կեսարի ժամանակ 2)։ Օգոստոսեան

շրջանը, որ լատին գրականութեան Ոսկեդարը
կը համարուի և որու ընթացքին ծաղկեցան
Վիրգիլիոս, Որատիոս, Տրուսո—Լիվիոս, Օվի-
դոս և նման ուրիշ խոշոր դէմքեր, որոշ տե-
սակէտերով Կիկերոն-Կեսարեան շրջանին բնա-
կան շարունակութիւնը կարելի է համարել։
Բայց կրելով մասնաւոր դրոշմ մը, հոովմէա-
կան մտքի պատմութեան մէջ ան նոր և բո-
լորովին ուրոյն դար մը բացաւ։

Ակտիւմի ճակատամարտէն յետոյ քաղա-
քական կարգերը խորապէս փոխուեցան, նոր

(1) Հռոմէական պատմութեան մէջ, ինչ-
պէս յայտնի է, երկու Նոապետութիւն (trium-
viratus) կը յիշուի, այսինքն երկու ժամանակ-
ներ ո՛ւր երեք անձեր Սիմանադիք Հասարակ-
ապետութեան (Triumviri Reipublicae Consti-
tuendae) գերագոյն իշխանութիւնը կը վա-
րէին։ Առաջին իռապետութիւնը հաստատուե-
ցաւ քրիստոսէ 59 տարի առաջ. անոր անդամ-
ներն էին՝ Կեծն Պոմպէոս (Pompeius Mag-
nus), Յուլիոս Կեսար և Կրասոս։ Երկրորդը
կազմուեցաւ քրի.տոսէ առաջ 43 թիւին, ան-
դամ ունենալով ղկտաւիանոս, Մարկոս Անտո-
նիոս և Էմիլիոս Լէպիդոս։

(2) Նոապետական կռիւններու երեսէն Լա-
տին գրականութիւնէն աւելի տուժած է Հա-
յաստանը՝ մրցակիցներու պատերազմի դաշտ
դառնալով։ Նոապետներէն ինչքը Հայաստանի
պատուհաս եղած են՝ — Պոմպէոս Հայոց պատ-
մութեան ամենափառաւոր էջը պատռեց Տիգ-
րան Մերծ խոնարհեցնելով և փոքր Տիգրանն
ու անոր ընտանիքը Հռոմ գերի տանելով։
Յուլիոս Կեսար (47ին) Պոնտոսի փառնակ Թա-
գաւորը պատժելու համար Հայաստանի մէկ
մասը ոտնակոխ ըրաւ, երեք օրէն Պոնտոսը

նուսճելով Ծերակոյտին գրեց իր հուշակաւոր
խօսքը՝ veni, vidi, vici (եկայ, տեսայ, յաղ-
թեցի)։ Կրասոս երբ 53ին Եփրատն անցաւ,
Տիգրանի որդի և թագակից Արտաւազդ իր
աջակցութիւնը խոստացաւ անոր՝ Պարթեւնի-
բու դէմ. Կրասոս, արհամարհելով Հայոց օգ-
նութիւնը, Միջագետքի ուղին բռնեց, բայց
չուտով պաշարուելով Պարթեւններէն, 3000
հռոմէական զինուորներու հետ ինքն ալ
սպաննուեցաւ։ Հռոմի այս պարտութենէն յե-
տոյ հայ-այրթեւական դաշնակցութիւն մը 15
տարի տիրապետեց Սուրիոյ վրայ։ Մարկոս
Անտոնիոս Հայոց Արտաւազդ Գ. Թագաւորը,
իր ընտանիքով, Աղեքսանդրիա գերի տարաւ
և գայն նուիրեց իր սերուհւոյն՝ Եգիպտոսի
Թագուհի Կղէոպատրային. քիչ անցած, Ալե-
սիոսի պատերազմէն յետոյ, Կղէոպատրա
սպաննել տուաւ հայ թագաւորը (33ին)։ Երբ,
Մարկոս Անտոնիոսը հետապնդելով, Գիտա-
ւիանոս Արեւելք անցաւ, ան ալ բաւական
խիստ վարուեցաւ Հայաստանի հանդէպ, քիչ
մնաց նոյն իսկ որ ան Հայաստանը հռոմէական
նահանգի վերածէր. բայց յետոյ տեղական
Թագաւորի մը իշխանութեան տակ ինքնավար
մնացաւ գայն ու հեռացաւ։

վարչաձևը մը վերջնականապէս հաստատուեցաւ: Կեսար Ոկտաւիանոս, Քրիստոսէ առաջ 27ին, Պոստոս անունը սկսաւ կրել: առ երեւոյթս նախկին վարչաձևը պահպանելով հանդերձ, յաջողեցաւ իր անձնական իշխանութիւնը հաստատել, այսինքն ինքզինքը միակ պետը ճանչցնել տալ Հռոմի և հռոմէական կայսրութեան՝ Ծերակայսր իշխան, Princeps Senatus՝ և Հրամանատար, Imperator՝ տիրորոնելով: Եւ ահա այսպէս Յուլիոս Կեսար Ոկտաւիանոս Օգոստոս, Julius Coesar Octavianus Augustus՝ առաջին խաղաղարարն ու առաջին կայսրը հռչակուեցաւ բոլոր հռոմէական նահանգներուն և Հռոմի գերիշխանութեանն առաւել կամ նուազ կախում ունեցող երկիրներուն: Ոկտաւիանոս այդ գիրքին հասած էր բազմաթիւ անարդարութիւններ և անգլխութիւններ գործելով: Այս վեհապետն անդրի՞ եղաւ ցորչափ պէտքը զգաց այդպէս ըլլալու, սակայն երբ իշխանութեան ծայրագոյն կէտին հասաւ, երբ քահ բարձրացաւ, բոլորովին հեզահամբոյր դարձաւ և բարեգլխութեան ու անյիշաչարութեան օրինակ հանդիսացաւ: Կ'ըսուի, նոյնիսկ թէ, իշխանութեանն զգուած, վայրկեան մը մտածեց զահէն հրաժարիլ, բայց Մեկեանսի խորհրդով ետ կեցաւ այդ մտքէն:

Ոկտաւիանոս իր իշխանութիւնը գործածեց արդար օրէնքներ հրատարակելով, կայսրութեան մէջ կարգուսարք հաստատելով, նահանգներն իմաստուն կերպով կառավարելով, և մահաւանդ երկիրն խաղաղութեան վրայ հսկելով: Այս բոլորին շնորհիւ, ան շուտով անհասման ժողովրդականութիւն մը շահեցաւ, ժողովուրդին կուռքը դարձաւ, այնպէս որ տեղ մը Վերգիլիոս կը գռչէ՝ «Աստուած մը մեզ տըւաւ խաղաղ այս կ'ինցաղ, 1՝: Աստուածը՝ Ոկտաւիանոսն է:

Սթափած քաղաքական գործունէութեան պատրաստութիւն, իրազեկ եղբայրսպան իլըրտումներու ունայնութեան և սխալներուն, մտքերը, բոլորովին հանդարտած, անօրինակ եռանդով մը դէպ ի գրականութիւն ուղղուեցան: Ոկտաւիանոս Օգոստոս իր բոլոր ուժով այս շարժումը քաջաւերեց. ինքն իսկ ճաշակէ գուրկ չըլլալով, զանազան գրական փորձեր ըրած կը կարծուի, բայց անոր գրուածքներէն

ապագան ժառանգեր է միայն Անգիւրիոյ արձանագրութիւնը (inscriptions Ancyrae) որ անոր կտակն է՝ երկու սիւնակի վրայ փորագրուած և որ մեծ արժէք կը ներկայացնէ իբր պաշտօնական վաւերագիր: Իր ժամանակից մեծ գրողներուն ցոյց տուած իր համակրութիւնը բոլորովին անկեղծ էր, ապացոյց որ անոնցմէ շատեր ուղղակի իր պաշտպանութեան և հոգածութեան տակ առաւ ու անոնց միջոցով հասարակաց կարծիքին վրայ ազդեց: Այս ուղղութեամբ Վերգիլիոս և Որատիոս անոր աշխատակցած են յաճախ՝ վարչական բարենորոգումներ մտնցելու և ամենուրեք խաղաղութիւն հաստատելու համար:

Օգոստոս կայսրը իշխանութեան ժամանակ, երբ, կը բերը հետզհետէ հանդարտելով, ժողովուրդին խոնարհ և համեստ մտքը սկսաւ իր գործերով զբաղիլ և, ինչպէս յետոյ պիտի ըսեր լատին հռչակագր երգիծարանը՝ իր «Կիսց ու կիսոյթ յին, 1՝ հետամուտ ըլլալով, բարձր հասակաւորը բոլորովին անսպասելի սէր մ'ու յայացում մը ցոյց տուաւ դէպ ի գրականութիւնն ու գրական մշակները: Այն նախապաշարումը զոր հռոմէական հին օգին կը տածէր դէպ ի գրականութիւնը, և որուն դէմ տրանջացած էին Տերենտիոս, Կիկիլիոս և Որատիոս, անհետացած է և տեղի տուած նոր, անդուսպ գրաստիական օգին մը: Հռոմայցիներ որ դեռ քանի մը տարի առաջ, քաղաքական և մահաւանդ զինուորական ասպարէզներու մէջ կ'ուզէր փայլիլ, և որ թագապիլր գերիներով և աստու արարով Հռոմ յաղթամուտք գործել կ'երազէր, հիմայ փառասիրութեան ամենաարդարը, ամենապանծային և ազնուագոյնը կը համարի՝ գրական փառքը: Ոչ միայն Վերգիլիոս և Որատիոս, որոնք բաւական համեստ ծագում ունէին, այլ և անոնք որոնց ծնունդը գրիները կը կապէր բարձր դասակարգերու հետ — ինչպէս Տիպուլոս, Պրոպերտիոս, Օվիդոս 2՝ — գրագէտ են, և գրագէտէ գաս ուրիշ բան չեն ուզեր ըլլալ. գրագէտի հանգամանքը տիտղոսներու, աստիճաններու ամենաբարձրն է՝ Հռոմի նոր ընկերութեան,

(1) Deus nobis haec otia fecit. Բ. Հովուական, 6.

(1) Panem et circentes, ցունիոս ցուկի-նայիս. (ցորենաղ) երգիծականք. փ. 81.

(2) Այս երեքը գինուորական, փաստայան եւ պաշտօնեայ էին, բայց կ'ուզէին որ ամէն բանէ առաջ գրագետ կոչուին:

նոր կեանքին մէջ: Եւ ինչ որ յատկանշական էր, այդ գրողները, այդ մատենագիրները իրենց արհեստով, այսինքն իրենց գրչով, կեանքի նիւթական այնպիսի ապահովութիւն մը ձեռք կը բերեն որ իրենց թոյլ կուտայ Հոռոմի մեծատուններուն, ազգեցիկներուն, հզօրներուն հետ հաւասար սասիճանի վրայ ապրիլ: Պատրկական մեծ գերդաստանները պատիւ կը համարեն զբազմուններն իրենց այսլատն ընդունելը, զանոնք իրենց սեղանին շուրջ հաւաքելը, անոնց մտերմութիւնն ու բարեկամութիւնը վայելելը:

Միւսն Օգոստոս կայսրը չէ որ գրչի մարդիկը կը յարգէ, կը սիրէ և բարոյացէս ու նիւթապէս կը պաշտպանէ. կարգ մը բարձր անձնատրուութիւններ, որոնց մասւոյր զարգացումն ուղղակի համեմատութեան մէջ է իրենց նիւթական փարթիթմութեան հետ, իրենց ապարանքներուն մէջ ընտանիներու հաւաքոյթներ կը կազմեն, ուր պատուոյ տեղերը կը բռնեն բանաստեղծները, Մուսաներու սիրականները, ուր տեղի կ'ունենան մտքերու փոխանակութիւն, զազափարներու շփում, ուր ճաշակը կը գտտի, կը ներանայ, աւելի զժժուարահած, աւելի խոտապահանջ կը դառնայ: Նոր կարգուսարքերուն, այսինքն միապետական վարչաձեւին անկեղծօրէն յարողները կը նախընտրէին Մեկինասի շուրջը հաւաքուիլ, ասոնցմէ էին՝ Վիրգիլիոս, Որատիոս, Պրոպերտիոս: Բայց ուրիշ շատեր կը յաճախէին Ասինիոս Պոլլիոսի և Վաղերիոս Մեսալայի պատանները, որոնք Օգոստոսի նախկին հաշտակարգներն էին, բայց հիմա անոր հետ բոլորովին հաշտուած ըլլալով հանդիմ. ըլլալ անցեալի յիշատակին համար, ըլլալ անձնական արժանապատւութեան համար. ինքզինքնին ստիպուած կը համարէին որոշ վերապահումներ ունենալ տիրոջ իշխանութեան հանդէպ:



ՆՈՐ ՃԱՇԱԿԸ.— Օգոստոսեան շրջանի լատին գրականութիւնը կը ծաղկի ու կը զարգանայ ուրեմն փափկամտի ու խիստ նրբացած միջնավայրի մը մէջ: Հոռոմ, հպարտ, ժպիրհ, գիւնտրական Հոռոմ, Աղեքսանդրիոյ կամ Պերգամոսի ¹⁾ նման գրական մայրաքաղաք մը,

չպրութեանց (letterae) կեդրոն մը կը դառնայ: Այս համեմատութիւնը կ'արդարանայ երբ նկատի առնուին միայն, օրինակի համար, Հոռոմի մէջ հաստատուած հասարակաց գրադարանները: Առաջին հասարակաց մատենադարանը հաստատուող եղաւ Ասինիոս Պոլլիոսի ¹⁾ որ հասարակութեան առաջ բացած էր նաև իր գիտաբնութաական գործերու հոշակաւոր հաւաքածուն: Ասոր օրինակին հետեւեցան ուրիշներ, մասնաւորապէս Օգոստոս կայսրը, որ երկու գրադարանով օժտեց Հոռոմ՝ մին Պալատիոսեան Ապոլոնի տաճարին մէջ և միւսը՝ Ողտախա ճեմարանին մէջ:

Ընթերցանութիւնը, գրասիրութիւնը տեսակ մը նոր մտլութիւն դարձած էր. զբքերու թիւը, զբքոյկներու քանակը բազմապատկուելով բազմապատկուեցան, որոնց մէջ քերթուածային գրութիւնները թուով առաջին տեղը կը բռնէին: Բերթողական արուեստով շարագրուած նամակներ, ակմբային հաւաքոյթներու մէջ բանաստեղծական մրցումներ, հրապարակային գրաւոր և բանաւոր մրցախաղեր, բարեկամներու միջև գրական, մանաւանդ ստանաւոր գրուածքներ, հանապազօրեայ գրօնաքի տեղ էին անցեր:

Գրքերու մեծ սպառումը կատարելագործել տուած էր գրչագրական ձեռարուեստի կազմակերպութիւնները, այնպէս որ զբքերու օրինակներուն հրատարակութիւնն արագ և անոնց գինը համեմատաբար փածանցած էին. գրավաճառութիւնը պատուաւոր և շահաբեր առեստոր մը դարձած էր և գրավաճառներու խանութը յաճախ ժամադրութեան վայրն էր գրազէտներուն: Ընթերցանութիւնը նորաձեւութեան մը, ախտի մը համեմատութիւնը

Ասիոյ մէջ) Արիքսանդրիոյ մատենադարանին մրցակիցն էր եւ 200,000 ճատոր կը պարունակէր:

(1) Պոլլիոն բեմբասաց էր. 39ին հիւպատոս եղաւ, Դազմատիան Նուաճեց ու յաղթական մուտք գործեց Հռոմ. յետոյ քաղաքական կեանքէն զգուցելով քաշուեցաւ ու ինքզինք գրականութեան նուիրեց: Առաջին հասարակաց մատենադարանը ղարտատեց Հոռոմի մէջ եւ մեռաւ Ք.մ 3ին՝ 80 տարեկան: Իր բազմաթիւ գրական արտադրութիւններէն միայն երեք նամակներ ճատած են մեզի: Բարեկամ եւ պաշտպան էր Վերգիլիոսի եւ Որատիոսի:

(1) Պերգամոսի մատենադարանը (Փոքր...

ստացեր էր. ամէն մարդ կը կարգար՝ ամէն տեղ, գրօսնկելու, շրջագայելու, քաղելու ժամանակ կը կարողային, ճաշանդանի շուրջը կարգալը տեսակ մը կրօնական արարողութեան կարգ էր անցեր, իսկ երբ քիչ թէ շատ երկար ճամբորդութեան մը կը ձեռնարկէին, չէին մոռնար փոքրիկ գրագրան մը միտաբն տանելու:

Այս շրջանի մեծ գրողներու երկերը մեծաւ մասամբ ուղղուած էին մանաւանդ ան ըստ ըստ բարձր դասակարգին, այն մտաւորական ազնուականութեան, որմէ նոյն այդ գրողները սիրուած, մեծարուած և տօնուած էին. բայց այս երեւոյթէն պէտք է չէ հետեւցնել որ անոց գրականութիւնը շինծու, կեղծ կամ արուեստական քնարութիւն մը գրեցան՝ ինչպէս այդ պատահեցաւ Աղեքսանդրիոյ մէջ: Սակայն անոնց գրական համբաւը շահմանափակուեցաւ միայն այն ընտիր շրջանակին մէջ ուր իրենք կը սիրէին ապրել, այլ ան տարածուեցաւ, սփռուեցաւ աւելի հեռուները ժողովրդական խաւերու մէջ էլ: Այսպէս Հոսմի մէջ ամէն ոք կը ճանչնար ու կը մեծարէր զվիսաւոր գրողները. երբ Վերգիլիոս թատրոն կը մտնէր, ամբողջ ժողովուրդը մէկ մարդու պէս, ի պատիւ իրեն, ոտքի կ'ելլէր, պատիւն որ նուազ փութով կը մատուցուէր նոյնինքն կայսեր: Վերգիլիոս, բարին ամենալայն և ամենափառասուր իմաստով, քաղաքին բանաստեղծն էր: Աւելին, նահանգներէն ոմանք, զաւանտներէն շատեր սկսան մարաքսողաքի գրական շարժումով հետաքրքրուիլ եւ, անոր օրինակին հետեւելով, գրական կեանք ստեղծել: Կար ուրեմն ընդարձակ եւ բաւական այլազան հասարակութիւն մը որ զրով և զբքով կը հետաքրքրուէր խանդաղին, մտքի արտադրութիւններուն կը հետեւէր ջերմեանը:

Պէտք է աւելցնել որ, այդ ժամանակ, լատին միտքը, կատարեալ հասունութեան յանգած, կորովի, ինքնատուութեան եւ մեծամեծ յանդուութեան անհերքելի փաստեր կուտար, մինչ յունական միտքը բոլորովին սպառած էր իր ուժը՝ երբ աղեքսանդրիական լ՛! գրա-

կանապէս ամուլ դարաշրջանը բացուեցաւ: Օգոստոսի դարուն լատին մեծ գրողները, մօտենալով ժամանակակից հռոմէական ընտանիքին, աւելի շահեցան քան թէ կորուսին, այդ յարաբերութեան շնորհիւ անոնց մէջ ծնաւ, զոնչ մասամբ, կատարելութեան այն սէրը. որ այնքան կենդանի եղաւ իրենց երկասիրութիւններու մէջ, այն բարձր գագաթարը զոր անոնք կազմեցին արուեստի մասին, այն խոր գգացող մը զոր ունեցան արուեստի դժուարութեան վրայ, եւ վերջապէս այն երկիրգածական Տողր զոր կը տածէին ձեւին եւ ոճին:

Բոլոր նշանանաւոր գրողներն իրենց գրական դաստիարակութիւնը կը պարտէին Յունաստանի դպրոցին Այսպէս, Ռրատիոս, հետեւելով այն կերպերեան շրջանի անարժեքեան, իր կրթութիւնը կատարելագործած եւ աւարտած էր Աթէնքի մէջ: Ասկէ զատ, Օգոստոսեան Հոմար յոյն գրագէտներով լեցուն էր. այդ ժամանակուան յոյն գրականութեան զվիսաւոր ներկայացուցիչները, ինչպէս Դիոնիսիոս Հալիկարնացին, Ստրաբոն, Հոմար մէջ գրեցին իրենց զործերը: Օգոստոս կայսեր հիմնարկած մատենադարաններուն մէջ, լատին գրքերու հաւաքածուին քով, ոչ նուազ կարեւոր հաւաքածու մը կար յունական լեզուով գրութիւններու: Երբեք, ոչ մէկ ժամանակ, լատիններն

ունեցաւ գիտական մեծ ոլորտի մը մէջ խորասուզուած ըլլալով. անոր արտադրած երկերը ճիւղէ, ինչպէս եւ ճամբ հոտէ գուրկ էին: Բազմաթիւ մարդիկ հոն բանաստեղծ կուուեցան, կատակերգակ, ողբերգակ թատերագիրներ եղան, դիւցազներգական, վարդապետական, քնարերգական, եղերերգական, երգիծական բանաստեղծներ եղան, բայց անոնցմէ ոչ մէկը ճշմարիտ բանաստեղծ կուուելու արժանացաւ: Պտողէմէոսնեմ կը քաջալերէին գիտութեան հետ եւ դպրութիւնը, սակայն նմէ առաջինը սքանչելապէս ծաղկեցաւ, երկրորդը, հակառակ գովելի քանքերու, սմուլ մնաց: — Այս շրջանի գրական կատարելագործն է շին գիտակարանի յունարէն թարգմանութիւնը. գոր. Պտողէմէոս Ֆիլադելֆոսի (*եղբայրասէր*) հրամանով, 72 երկարացի Հեթանոս կատարեցին 283ին կամ 282ին Ն. ք. Ք. եւ որ ծանօթ է *«Եօթանասնից* թարգմանութիւն» անունով:

(1) Ինչպէս ծանօթ է, յունական գրականութեան աղեքսանդրիական դարաշրջանը սկսաւ Պտողէմէոսնեմի հարստութեան հաստատուումէն (323 Ն. ք. Ք.) յետոյ: Այս շրջանին, զուտ գրականութիւնը բուսական կեանք մը

աւելի ճանչցած և աւելի լաւ հասկցած են յոյն գրականութիւնը, բան այս շրջանին: Բայց անոնք այլևս չունին առաջին ժամու այն կոյր ոգեւորութիւնը, որ կը կարգայ, կը հիանայ և նմանիլ կը փորձէ՝ առանց ընտրողութեան, առանց զանազանութեան, առանց խորութեան | 1. Ընդհակառակն, անոնք կը տրամաբանեն ու կը պատճառաբանեն իրենց հիացումը. անոնք զիտեն որոշել շրջանները, անոնց տարբերութիւնները: Շարունակելով հանդերձ համ առնել արեքսանդրիական բանաստեղծութենէն — ինչպէս Վալբրիստ Կատուլլոս, Կալվուս և իրենց բարեկամները —, անոնք կը նկատեն անոր թերութիւնները, և իրենց աւելի նրբացած, աւելի ապահով ճաշակը, նախատեսելով մեծ արուեստին իսկական աղբիւրները, կ'երթար իր սովորներն ու օրինակները որոնել մեծ դասականներու մէջ, կ'անդրադառնար զէպիկ չնոճերոս, Եսքիլէս, Սոփոկլէս, Եւրիպիդոս, Արիստոփանէս, թուկիդիդոս և մինչև: Միկիլիպոլիսի թէ՛ղկրիտոս Գիտակցութիւնն ունենալով իրենց սեփական ինքնատուութեան, անոնք աւելի լաւ կ'ըմբռնէին իրենց նախորդներուն իրական ինքնատուութիւնը, եւ անա այս անցեալ եւ ներկայ կրկնակ ինքնատուութիւններէն ներշնչուելով, անոնք կը ձեւակերպէին իրենց մտքի արտադրութիւնները: Հոռոճական հան-

ճարն ու Յոյներու նմանութիւնը, ներդաշնակ հաւասարակշռութեամբ մը կը մրցէին երկի մը կառոցման համար: Եւ անա այսպէս ստեղծուեցաւ՝ նոր գրականութիւն մը՝ քիչ մը նուազ հարուստ, քիչ մը նուազ բնական և իր գնացքով նուազ ազատ քան լաւագոյն ժամանակներու յոյն գրականութիւնը, բայց զեղեցիկ և մեծ իր յօրինուածքով՝ կարգապահութեան և օրէնքի սիրով, արուեստի անթերի ուղղութեամբ:

Հոռոճ ոչ արձանագործ է ունեցեր եւ ոչ ալ նկարիչ. սակայն ասկէ կարելի չէ հետեցնել որ ձեւակերտական զգացումը բոլորովին կը պակասէր անոր մէջ. բոլոր արուեստներու մէջէն միայն գրականութիւնը սիրելով, ան իր բոլոր ձիրքերը, բոլոր կարողութիւնները խորհացուց գրականութեան, որու մէջ ան զուտ, հաստատեց ու դրոշմեց ձեւեր որոնք, արձանագործութեան նման, կարծր և անբիծ բան մը ունին, որոնք մարմարոճի, պղնձի նման կուռ եւ անայլայլելի են:

Սակայն այդ գրականութեան ամենափայլուն ներկայացուցիչները միայն ձեւով չմտահոգուեցան, անոնք միշտ հաւատացին որ արուեստը պէտք է ծառայէ բան մը արտայայտելու, զգացում կամ միտք: Վիրգիլիոս, Որատիոս, որ սքանչելիապէս գիտէին յունական բանաստեղծութիւնը, նուազ հրապուրուած չէին հելլէն իմաստասիրութեամբ, երկուքն ալ, մին՝ իր երկիրդածական ծանրակշռութեամբ, միւրը՝ իր գոյտրիկ թեթեւութեամբ — որ չի ժխտեր իմացականութեան լրլութիւնը—, բոլոր մեծ խնդիրներով զբաղուեցան: Իմաստասիրական զանազան դարոցներու անդադար աշխատանքներուն երեսէն, Յունաստանի մէջ, Աթէնքի դասական դարէն ի վեր, բարոյական գաղափարները զգալի կերպով փոխուած էին, ասկէ զատ, Հոռոճացիք, այդ գաղափարները փոխ առնելով, գանոնք քիչ թէ շատ փոփոխութեան կ'ենթարկէին՝ իրենց խառնուածքին, բարքերուն ու սովորութիւններուն պատշաճեցնելու համար: Վիրգիլիոս, Որատիոս, իւրաքանչիւրն իր ձեւով, կ'արտայայտեն մարդկային հոգիի նոր վեհակ մը, ինչպէս այդ ըրած էին, իրենց ժամանակին, Եսքիլէս: Սոփոկլէս կամ Եւրիպիդոս Անաթէ ինչու իրենց երկերը, որչափ ալ որ անսպառ ըլլայ անոնց ձեւաբանութիւնը, պարապուրդեւրոտ գրօսանք մը չեն լուի, անոնք լայնօրէն եւ

- (f) Ինչպէս յայտնի է, լատին գրականութիւնը վեց շրջաններէ անցած է՝
- Պ. երջան. — Վաղնջականութիւն, փորձեր, Թոթովուսներ (754էն մինչև եւ 240 ն. թ. ք.):
- Բ. երջան. — Վարժութիւն յոյն գրականութեան, Թարգմանութիւն, նմանութիւն (240—81 ն. թ. ք.):
- Գ. երջան. — Կիկերոնի ժամանակ (81—43 ն. թ. ք.):
- Դ. երջան. — Օգոստոսեան Դար (43 ն. թ. ք. — 14 յ. ք.):
- Վերջին երկու շրջանները յաճախ լատին գրականութեան Ոսկեդարը կը կոչուին:
- Ե. երջան. — Քրիստոսի առաջին դարը (Տիբերոսէն մինչև Երայանոս, 14—117): Այս շրջանը, Թէպէտ Թոյլ, տակաւին փայլուն է:
- Զ. երջան. — Անուր. Վ. Բ. դար (117—192).
- Չ. Գ. եւ Դ. դար (ուր քրիստոնէական գրականութիւնը կը սկսի եւ Բեթմանոսը կ'արժնայ անոր Տիտ մաքառելու համար):

խորապէս մարդկային են, եւ այս մտքով է մանաւանդ որ անոնք մնացած են ու կը մնան դասական:

Լատիներէն արձակ զրահանութիւնը, Կիլերոնի օրերէն սկսած, կատարելութեան զագաթնակէտին հասած էր, բայց նոյն քայլերով չէր առաջացած ե՛ւ չափաւոր գրութիւնը կամ բանաստեղծութիւնը: Հակառակ իրենց հանճարին, Լուկրետիոս՝ իր վազնլաբանութիւններով, Կատուլլոս՝ իր անհնարին նրբութիւններով, չէին կատարած տակաւին վճռական առաջդիմութիւն մը: Օգոստոսի շրջանին, ղերերը փոխուեցան. պերճախօսութիւնը, իրերու

նոր վիճակին բերմամբ, սահմանափակուած ու նեղր մտած ըլլալով, այլ եւս չէր առաջդիմեր, նոյն իսկ զգալի կերպով կ'իյնար, մինչ բանաստեղծութիւնը, սիրուած, քաջալերուած, փառաբանուած ամէն կողմ, հրաշալի թոխչք մը կը ստանար: Օգոստոսի դարը հոռոտական մեծ բանաստեղծութեան զարագութիւն է, իսկ վերջիլիոս անոր փառքն ու պարծանքը:

Փարիզ

Մ. Ա. ԴԱԻԻԹ-ԲԷԿ

(Շարունակելի)

Պ Ա Տ Ր Ա Ն Ք

Մեղեղի մը կը թաւալի շատ հեռուն,
Ու ծաղիկներ կը պարեն յո՛յլ, ակամայ,
Լուսացնցուղ անձրեւին տակ արեւուն,
Իրիկնային հովուերգութեամբ մ'հոգեմնայ:

Տեսիլներու հետ շրջարշով պարուրուած,
Բընութիւնը՝ հոգուոյս կուտայ պատրանքներ.—
Միւրոյ անհուն բոյրերու մէջ հըրարբած,
Հոգեմոյշներ անա պարի են ելեր:

Եւ մըթնուորան՝ անըրջաշող յակուրջի,
Կեանքն անոր մէջ ընկողմանած կ'օրօրուի.—
Բայց սիրտս ինչո՞ւ զերգ խնկաման կը մըխայ՝
Ուրտեղ հոգիս թաղծութեան մէջ կ'արթըննայ...:

★ ★ ★